



ԲԱՐՁՐԱԿԱՆԻ

Է. ՏԱՐԻ. ԹԻՒ 5.

1850

ՄԱՐՏԻ 1.

ԲԱՐՁՐԱԿԱՆԻ

ՅԱՂԱԳՍ ՄԱՐԴԿԱՅԻ ՊԱՐՏՈՒՅ

ԳԼՈՒԽԻ Ժ.

ՈՐԴԻՇԱՀԱՆ ԱԷՐ :

ԲՈՒՇՈՐ կենացդ մէջ ընելու գործութիւններդ ընտաննեացդ մէջ կը սկըսին . առաքինութեան առջի ասպարեզը մարդուս հայրենի տունն է : Ե՞նչ ըսենք անոնց որ մնչերնին զրած են թէ իրենց հայրենիքը կը սիրեն , կը պարծենան թէ քաջասիրտ են , և սակայն ծնողաց սիրոյն պէս գերագոյն պարտքի մը մէջ կը պակասին :

Դարշելի ապերախտութեան եղած տեղը ոչ հայրենասիրութիւն կայ և ոչ քաջասրտութեան նշան :

Տղուն միտքը բացու ելով՝ պարտքին ինչ ըլլալը հասկընալուն պէս՝ բնութիւնը մէկէն կը սկսի կանչել անոր . “ Ծովնողքդ սիրէ ” , : Որդիական սիրոյն բնա-

կան ազգեցութիւնը այնպէս զօրաւորէ՝ որ կ'երենայ թէ հարկ պիտի ըլլար հոգ ընել որ մարդս բոլոր կենացը մէջ պահէ անփիկայ ու մնուցանէ . և սակայն , ինչպէս որ ըսինք , ամէն տեսակ բարի ազգեցութիւններուն ալ հաստատութիւն տուողը մենք պիտի ըլլանք մեր կամքովը . ապա թէ ոչ՝ կը փձանան . պէտք է որ հաստատուն առաջազրութեամբ ’ի գործ գնենք պրդիական սիրոյն պարտքերը :

Մէկն որ կը պարծի թէ զիստուած կը սիրեմ , մարդկութիւնը կը սիրեմ , հայրենիքս կը սիրեմ , ինչպէս կընայ պարտուալատշաճ մեծարանքը չտալ անոնց՝ որոնցմնվ եղեր է արարած Ա-

տուծոյ, մարդ և քաղաքացի :

Ո՞եր հայրն ու մայրը բնական կեր պով մեր առաջին բարեկամներն են . մահկանացուաց մէջ ուրիշ մէկու մըն ալ պարտք չունինք իրենցմէ աւելի, ուստի անտարինելի կերպով պարտական ենք իրենց ցուցընելու երախտագիտութիւն, մեծարանք, սէր և ներողամտութիւն, և աս զգացմունքները ամենայն քաղցրութեամբ սիրտի ցուցընենք :

Չ ատ զիւրին բան է որ մեզի այնչափ մօտաւոր անձանց հետ սաստիկ ընտանութիւն ունենախուս համար՝ սորված ըլլանք չափազանց անհոգութեամբ վարուելու անոնց հետ, և այնչափ ջանք չունենանք իրենց սիրելի ըլլալու և վիճակնին լաւցընելու :

(Օ գուշանանք այսպիսի պակասութենէ : Ավ որ կ'ուզէ ազնիւ բնաւորութեան տէր ըլլալ՝ պէտք է որ իր ամէն զգացմունքները հաստատուն կամքով մը ձշգէ ու զարդարէ, որով կարենան անոնք պէտք եղած կատարելութեանը հասնիլ :

Ո՞էկն որ տնէն դուրս ուրիշներուն հետ վարուելու ատեն ամենայն զգուշաւորութիւն ու ամենայն քաղաքավարական նկատմունքներ ընէ, և անոր ներհակ՝ ծնողացը հետ ոչ պատուով և ոչ անուշութեամբ վարուի, հարկաւ անտեղի ու մեղադրելի բան կ'ըլլայ ըրածը : Դեղեցիկ սովորութիւնները աշխատանքով ու կրթութեամբ կը սորվուին, և ասոր սկիզբը ընտանեաց մէջն պիտի ըլլայ :

“ Ծնողաց հետ ամենայն համարձակութեամբ վարուելն ինչ վնաս կրնայ ելլել, կ'ըսեն ոմանք : Ծնողք արդէն գիտեն թէ իրենց զաւակացը սիրելի են, թէպէտ և դրսէն քաղաքավարական կոտրտուածքներ չտեսնեն, թէպէտ և զաւերները չհարկադրին իրենց ձանձրութիւնները և կամ մանր մունք բարկութիւնները պարտըկելու „ : — Դուն որ ռամիկ մարդ ըլլալ չես ուզեր՝ այնպէս մի խօսիր : Ա ասն զի թէ որ համարձակ վարուիլ ըսելով՝ կուպտ կերպով վարուիլ կը հասկրնան, մենք ա-

նոր կոպտութիւն կ'ըսենք . և ասիկայ այնպիսի բան է որ ամենեմին ազգականութեան ընտանութեամբը չկրնար արդարանալ :

Ի՞ն խելքն որ սիրտ ըներ՝ դուրսը ինչպէս որ կ'աշխատի՝ ներսն ալ աշխատելու որ ուրիշներուն հաճոյանայ, ամէն տեսակ առաքինութիւն ձեռք ձգէ, իր անձին վրայ մարդկութեան պատիւը պահէ, մարդկային բնութեան վրայ զիստուած պատուէ, տկար ու ողորմելլ խելք է : Բարեբարոյ, քաղաքավար, զգուշաւոր ըլլալու աշխատանքէն հանգ չելու համար ուրիշ ատեն չկայ՝ բայց եթէ քունը :

Արդիական սէրը ոչ միայն երախտագիտութեան պարտք է, այլ և այնպիսի վայելլութիւն մըն է որ զանց ընելը լար : Ու որ յանկարծ մէկը այնպիսի ծնողաց որդի ալ ըլլայ որ իր վրայ սէր չունին (որ այսպիսի դիպուած խիստ քիչ կը պատահի), և իրմէ պատկառանք պահանջելու այնչափ իրաւունքը չունին, միայն աս բանս՝ որ իրեն կեանք տուողը անսնք են՝ այնպիսի պատկառելի մեծութիւն մը կու տայ անոնց որ ինքը չկրնար առանց վատահամբաւ ըլլալու՝ զանոնք վար զարնելըսեմ, հապա և ոչ անհոգութեամբ վարուիլ հետեւնին : Իսանկ ատեն անոնց ցըցուցած մեծարանքը աւելի ալ արդինաւոր կ'ըլլայ, բայց բնական պարտք ըլլալէն դուրս չելլեր, որով ուրիշներուն ալ շինութիւն կ'ըլլայ, իր պատիւն ալ կը պահէ :

Ո այ ան մարդուն որ իր ծնողացը մէկ պակասութեանը գառն գատաւոր կ'ըլլայ : Ու որ սէրն ու գիմութիւնը մեր հօրը մօրը վրայ ըսկախնք ցուցընելու որուն վրայ ցուցընել պիտի սկսինք :

Ծնողքս պակասութիւն մը չունենան, հապա կատարեալ մարդիկ ըլլան որ զիրենք մեծարեմ ըսելլ՝ ամբարտաւանութիւն ու անիրաւութիւն է : Ո՞ենք որ ամէնքնիս ալ կը փափաքինք մեծարելի ու սիրելի ըլլալու, միթէ ամէն բանի մէջ անարամտ ենք : Ու որ հարերնիս կամ մայրերնիս հեռու ալ ըլլան այն երեակացեալ խիստութենէն ու

առաքինութենէն որ մենք մեր խելքու վը կը պահանջենք իրենցմէ , մեր ձարտարութիւնն այն ըլլայ որ զիրենք անմեղադիր ընենք , ուրիշի առջև անսնց պակասութիւնները ծածկենք , ու որչափ աղեկութիւններ որ ունին՝ անսնց յարգը մեծցրնենք : Այսպէսով մենք մեզի աղեկութիւն ըրած կ'ըլլանք , վասն զի բարեսիրտ՝ վեհանձն և ուրիշներուն արդիւնքը ձանձնալու վարպետ բնաւորութիւն մը կը ստանանք :

Հատ անգամ աս խորհրդածութիւնը մաքեդ թողարկի , անցնի , սիրելի . աս տըսուր՝ բայց կարեկից ու երկայնամիտ խորհրդածութիւնը թէ “ Այս ալեզարդ գլուխներն որ հիմա առջևս կը տեսնեմ՝ ո՛չ զիտէ կրնայ ըլլալ որ քիչ ատենէն գերեզմանին մէջ դրուին ու յաւիտենական քունը քնանան „ : — Ա՛յ , քանի որ զիրենք տեսնելու բարեբաղութիւնն ունին՝ պատուէ , ու ծերութեան ատենի անհամար նեղութիւններուն մէջ միփթարէ զիրենք :

Արդէն անսնց հասակը մեծ տրտմութեան պատճառ է իրենց . ըլլայ թէ դուն ալ տրտմութիւննին աւելցրնես : Վու անսնց հետ վարմունքդ ու ամէն կերպ շարժուածքդ այնպէս սիրելի ըլլայ՝ որ զբեզ որ տեսնեն՝ հոգի առնուն ու սրտերնին բացուի : Ամէն մէկ անուշ խնտումն որ անսնց պատկառելի շրթանցը վրայ պատճառես , ամէն մէկ ուրախութիւնն որ անսնց սրտին մէջ արթըննալուն պատճառ ըլլաս , քան զամենայն զուարձութիւն աւելի մեծ կ'երևնայ իրենց , և օգուտը քեզի կ'ըլլայ : Այն օրհնութիւններն որ հայր մը և մայր մը իրենց երախտագէտ որդւոյն կուտան՝ միշտ Աստուծոյ օրհնութեամբը հաստատուած են :

ՓԵԼԱՔՈՅ

ԱՐՏՆԻՆ ՏԵՍԱՐԱՆ

— Ացուագութայր մը :

ՔՈՒԽՈՒԱՐԻ մէջ էր , ցուրտ գիշեր մը երբոր խոր քնոյ մէջ յանկարծ վեր ցաթկելով արթընցայ . . . և իրաւցընէ մէկը ուժով դուռս կը զարնէր : Ոյսայ անկողնէս ու պատուհանէն հարցուցի թէ ովէկ : — Աս եմ , Պարոն , ես Աննան , բարտկ ձայնով մէկը պատասխան տուաւ . թողութիւն ըրէ հրամանքիոդ նեղութիւն տուփ . բայց ինչ ընեմի խեղջ Արբուկը , ողորմած հոգի աղօրեպանին կինը մահուան դուռն է հասեր , ուրիշ բժիշկ չկայ՝ հրամանքիոդ վազեցի , Աստուծոյ սիրոյն համար մէջմը եկորնայէ . . . — Հիմայ , ըսի , հիմայ կը հագուիմ ու կուգամ : Ծնէս քանի մը քայլ անդին խեղջ տուն մը մտայ , ոհի , երբոր այն յետին աղքատութիւնը տեսայ՝ սիրու կոտոր կոտոր եղաւ : Հոգեվարքին անկողնը բուռ մը խոտ ու քրջի կտոր մըն էր . բայց ’ի վերայ այսոր ամենայնի այն ողորմելի տնակը սիրոյ ու խաղաղութեան օթարան եղեր էր , հրեշտակայ բնակարան : Ոյսուառ Արբուկը հազիւթէ քսանը ութը տարուան կար , և չորս տարի էր որ այրի մնացեր էր . հիմայ ինքն ալ աշխարհքս ձգելու մօտ էր : Աիրելի ամուսնոյն հետ ամէն բարիքն ալ կորունցուցեր էր . ահ , որչափ մեծ եղեր էր իրեն այն կորուստը : Հետին աղքատ , օրուան հային կարօտ , երկու սիրուն զաւկըներու մայր , որսնցմէ մեծը զեռ տասը տարուան չկար , աղրուստ գտնելու համար աշխատելու ստիպուած , իրեն օրերը մաշեր էր , որպէս զի անմեղ զաւակացը օրերը պահէ : Արկայն հիւանդութիւն մը , որ տարիէ մը ’ի վեր զինքը կը մաշէր , վերջապէս զեզեցիկ ու սիրելի կենաց թենիս սկսեր էր կտրել : Այբոր ներս մտայ՝ հիւանդին աջ կողմը քահանսան էր նստեր , ձախ կողմն ալ բարեսիրտ Աննան , որ սիրով ու մեծ ինսամքով ինչուան այն կետը զինքն հոգացեր էր . ինքն ալ անդրանիկ